

ԱՐԵԳ ՏԻՊՈՎԱՆԻ
ԱՐԵԿԱՆԻ

Օսմակ Բաշտաւան

ԵՐԵՎԱՆԻ
ԱՐԵԿԱՆԻ

Մաթեակ մասրուց
համար աշխատավորութեան

ՎԻՊԵՊՈՒԹԻՒՆ


Ռ. Երևանի համար մաթեակ
Հայկական օպերա թատրոն
Հայկական օպերա թատրոն
Հայկական օպերա թատրոն

ՏԱՐԱՐԻ

ՅԵԿՈՐ ԿՐՈԿՃԱՐԵԱՆ

ԱՐԵԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՐՈՎ Էֆ. ԽԱՆ

Կ. ՊՈԼԻԱ





ԵՐՐՈՐԴԻ ՍՏՈՒԵՐՈՎ


Մտածէ՝ ինձի անոր աչքերուն մէջ.
Մտածէ՝ ինձի անոր միսին մէջ...:

ԱՆՐԻ ՊԱՌԱՅ

U.

Առաջին կանոնը կը շարժէ ջուրերու մորթին վրայ
ու ծովը փախերէ դէպի հեռաւոր տարտամը: Քա-
րափը, եղբերքէն, կ'երթայ լապտերէ լապտեր. կը
դանդաչէ լոյսին դէմ բացուող հրապարակի առաջ.
յետոյ կը թեքի խաւարին եւ կը մնայ ուշագիր հոն ուր փողոց
մը կ'ելլէ: Յանկարծ ուշացած հանրակառք մը, հրեղէն երազի
պէս, կը գրթի վերէն, կը սահի արծաթ զանգերն ի վար ու կը
ծածկուի գիշերին մէջ: Թաց ոտնաձայններ...: Ստուեր մը կը մնա-
նայ, կը հակի պատուհանի մը որ կը մարի: Դատարկութիւնը
անգամ մըն ալ կը նայի փողոցէն վար ապշած աչքերով:
... Այսպէս կը տեսնէ ան, որ ամբողջ օրը խուսափեր է ինք-
իրմէ, խուսափեր՝ բոլոր մտերիմ ներկայութիւններէ, մինչև ժա-
մը ճակաապրի հանդիպումին: Ու կը հասնի տունը ուր ժամա-
ղը ուած է սիրած կնոջ հետ. անո՞ր զար չի ճանչնար տակաւին,
չէ տեսեր երբեք: Մեռած հոգի մը փնտուող մարդուն կը նմանի.
այնպէս խովված է:

Կը պոռայ դուռը իր լարուած ջիղերուն վրայ. Կը ծածկէ: Կը պոռան սանրուխներն ալ ոտքերուն տակ, պարապ դագաղներու պէս. Կ'ելլէ վեր: Մարմինը դող մը գրաւեր է վայրագ և ուրախ: Որովհեաւ հասեր է ալ, և ահա սենեակը, ի՞ր սենեակը ուրկէ, առառուընէ ի վեր կարծես դարերով էր բաժնուած: Այնքան չ



յիշեր այլիւս արշալոյսի զուարթ ճառափայթը զոր թողոց սեղանին վրայ, աշունի մէջէն չսպասուած տաքուկ յոյսով մը,

Ելեկտրական լոյսը, հիմա, կը թառի պատերուն, անձանօթ անուրջի մը պէս: Իրեր կը ցայտեն անկիւններէ, իրենց անյայտ մոռացութեան մէջ լքուած: Սեղանին վրայ, ահա, գեղօր մը.— Բոյի ագռաւը՝ գանկի մը թառած, կտուցը բաց: Ու վար ինկած փակ էջերով մութ գիրք մը կը վազէ յիշողութեանը: Անոր ուժեղ իմաստին վրայ հակած, մինչև վերջին տողը, ան ապրեր է առաջին սիրոյ մը մահը: Ո՞րպիսի հանգիտութիւն՝ իր և այդ վէպին տիպարին միջեւ: Իրը թէ ի՞ր հոգին հայելիանար անոր խոռը: Նոյն զգայնութիւնները: սիրոյ նոյն հիւանդագին տարակուանդը...:

«Ճիշդ ի՞նքդ, Ամարանդ...»

Ո՞վ էր շնչաց այդ բառերը:

«Այս, քեզի եղան առաջին զոհը իմ սիրոյս, որպէսդի ես միայն անցեալլ ունենամ ինծի: Ու զեռ քու ձայնդ է որ կը կանչէ ինձմէ ներս, եղերական ու չարազուչակ: Այս՝ Ամարանդ, զո՞ւն սպաննեցիր զանիկա...»

Սյու բառերը կան շրթներուն վրայ կենդանազրի մը, որ կը նայի դէմէն: Բայց ոչ զարոյթ, ոչ արտունչ. ընդհակառակը, նուրբ ժպիտի մէջ փափկացած երանդներով աղջկան մը դէմքը կը հանգչի վարսերու ոսկի զուլաներուն, մինչդեռ աչքերը, կապոյտի խոր երկինքով, կը կաթին դեռ սիրտին:— Ա՞ն է, նախակին իր սիրածը:

Կը սարսայ երիտասարդը, կը հեռացնէ նայուածքը, բայց միտքը կը մնայ զեռ զրաւուած անցեալով...: Գէթ այնքան տառապեցուցե՞ր էր զանիկա...: Զէր հաւատար: Որովհետև աղջկիը առաջինը ինք հեռացեր էր իրմէ: Ան չէր իսկ պատասխանած իր նամակներուն: Անշուշտ ալ բոլորովին մոռցած ըլլալու էր զինքը...:

Ուրկէ՞ ուր, սակայն, ուրիշի մը սպասումի այս ժամուն, անեկեր է դէմ առ դէմ իր մշտարթուն խղձին, կը նայի աչքերուն խորը մինչեւ, հոգիէն ներս թափելով իր հին հոգիովը:— Սի՞ տան...:

Եւ այդ հոգին, այդ ստուերը որ կ'ուզէր թերեւս վերապրիլ սիրոյ այս նոր ծաղկումին մէջ ալ, կը հակի ու կը մըմնչէ տակաւին ականջին.

Մնացիր այնտեղ...
Պիսի զամ ժեզ ժեսնելու վերսին...:

* *

ԱՇԴ անցեալը...:

Դեռ տարածխարհ ձգողութիւնը կ'իյնայ իրմէ ներս;
Լուսնայոյս գիշերի պայծառութիւն՝ անուշ հեռավերու վրայ,
ուր սիրաը ծաղկեցաւ առաջին անգամ: Ահա նոյն ծովը, նոյն
դարաստափի ոտքին: Անկէ վեր կախարդանքը կը բացուի մայրի-
ներու պուրակին, աստղերով իշած տարտամութեան մէջ:

Իրենք են, միասին ըլլալու ուրախութենէն վախնալով այս
անգամ: Ինչպէս եկան այսքան մօտ իրարու, ի՞նչու եկան...:
Իրենց վերև, հովը յանկարծ գիրկ գիրկի կը նետէ մայրիները
խելայեղ: Տղան կը սեղմէ բաղուկներուն այդ քնքոյշ մար-
մինը որ կը դողայ տակաւին: Յետոյ շրթները որ փնտուեցին
անոր սարսոփէկ բերանը: Ինչպէս յստակ կը յիշէ Ամարանդ...:
Այո՛, այո, համբուրեց զայն... գլուխը առաւ երկու ձեռքերուն
մէջ և համբուրեց բերնին վրայ: Օ՛, այդ հէքեաթի գիշերը...:
Դեռ կրէկ էր կարծես: Երեք տարի առաջ...:

Աչքերը կ'իյնան նորէն պատի կենդանազրին:

Ես կը կարծէի ուրիշ անգամ սիրած ըլլալ: Այնքան քաղցր
է ինչ որ ըսիր...:

Աղջկան ձայնը տաք է երբ կը թափի սիրտին այսպէս, եր-
ջանկութեան կաթիլներով:

— Զէի՛ զիտեր ես ալ, Սիտա. կորսուած երբորդ հոգին է
ան որ մեր հոգիները փնտուեցին ու գուան, անոր մէջ իրարմով
ամբողջանալու համար այլեւս:

Ուրիշ պահ մըն է այս, կապոյտ արեւով: Արշալոյսը կը բաց-
ուի ծովուն դիմաց երբ ըլուրը կ'իջնեն անոքն թեւ թեւի: Ճեր-

մակ ճամբան կը հանէ գիւղի առաջին քառուղին, ամարանոցի մը երկար պատով:

Գեղեցիկ է աէրը մանաւանդ երը բոնած վարսերէն, անցեաւ լէն կը զարձնես ե՛տ, շրթներուղ վրայ, յիշատակի համբոյրով:

Մասծումը հետզետէ կը տանի զայն յափշտակութեան ուրիշ ժամերու: Տեղերը փոխուած են ամէն անզամ եւ պահերը՝ տարբեր: Այսպէս, փնտուց ան վայելքի զգայարանական նոր տպաւորուաթիւններ: Որովհետեւ կը կարծէր թէ իրենց սիրոյն չէր բաւեր ինչ որ ճիգերուն սահմանէն ներս կը մնար, թէ բան մը կը պակսէր անոր.— մարմինին մասնակցութիւնը: Վախսը թէ օր մը կը սպասի անուշ այդ ձգողութիւնը, մոոցուց որ արդէն չափէն աւելի կը սիրէին զիրար, կը սիրէին մանաւանդ հոգիի ու մարմինի ներքին ներգաշնակութեամբ մը զոր չփացաւ Ամարանդ, չհասուցաւ երբեք: Հետեւաբար ան կանխեց մարմինին զարթնումը:

* *

Մատներուն կը վառի հիմա գլանիկը, մաքին՝ գեռ տողանցը յիշատակներուն: Մուխը, ճերմակ ու թանձր, ծածկեր է նայուածքը: Պարոյր մը կ'ողի ու կը բանայ, անցեալի՛ մէջէն կրկին, վուշի կապոյտը անոր տրտմած աչքերուն, յետոյ վարսերը՝ ծովու վրայ լուսնի փշուրներուն պէս կայծկլտուն: Կը լայննայ ճերմակը թափող պարանոցին ու կը ցայտեն ծոցերը՝ ամուր մինչեւ ծայրերը, չփակին տակ աղաւնիներու կտուցին պէս քթթող: Յետոյ քնքոյշ, ճկուն մէջքը, ու կողերէն վար հարուստ, բխուն աղջերը. բոլո՞րը, բոլո՞րը հասած, արիւնը խենզութիւններու կանչող:

Աչքերուն մէջ կը լեցուի տղան անոր քակուող ու յորդող ճեւերուն թաքուն առեղծուածովը:
— Սիտա, Սիտա . . .

Ու բազուկները գինով ու խելայեղ կը վաղին սիրածի մարմինին:

Դեռ ո՞րքան կենդանի է այդ յիշատակը մտքին մէջ: Կ'ոգեւ կոչէ զայն տակաւին:

Դուրսը անձրեւէ: Զուրերը կը քրքջան ջրորդաններէ վար: Ու ներսը, խորշերու մէջ եւ պատերու վրայ ցանկութեան ըստուերներ կը սողուկին:

— Եկա՛ր...: Ի՞նչպէս եկար...: Զէ, դեռ չէի ճանչցեր քեզ այսքան օտար, այսքան տարբեր գեղեցկութեամբ:

Կը բանէ աղջիկը, կը սեղմէ զայն լանջքին, թարմահեւ ու թրթուն: Օ՛, այդ նայուածքը... կրակին բռնուած շաքարի պէս է: Անոր մէջէն մարմինը կը պոռայ ահա: «Ա՛ռ զիս...: Ես կ'ու զեմ քամուիլ պուտ... անէանալ քու մէջ...»

Ցանկութիւնը կը զարնէ տղու բաղկերակներուն, յանդուգն, անգութ: Ռունգերը կը լողան խոռվիչ բոյրերու մէջ:

— Կ'ուզե՛մ, կ'ուզեմ քեզ, Սիտա...: Ռւրիշ պիտի ըլլան մեր համբոյրները այս անգամ...: Եկո՞ւր:

Այրող շունչը կը թաղուի փափուկ միսին վրայ, կը սահի լանջըն ի վար: Զեռքերը կը վազեն մեղաւոր զգուանքներու:

— Ենայէ՛ ինծի, կը մաքառի աղջկան ձայնը, բայց մարմինը, անկամ, կը լքուի բաղուկներուն որ կը գալարուին ու կը միսան:

— Գիտնայի՛ր համը այն խենդութեան որու կը վազեն մեր արիւնները... Եկո՞ւր...:

Վայրագ է թափը ու կակծագին երբ շրթունքները կը ձգուին իրարու: Մուխ մը կ'ըլլան մարմինները զկծիչ, պլող...: Կը խեղոգուի՛ կարծես, կը խենդենայ անով...: Շարժում մըն ալ եւ ահա մոլոցքի վերջին թափի մը մէջ, պիտի ճմլէ՛ այդ ծաղիկ մարմինը:

Ճակատազրական այդ բովէին խոռվքը տակաւ կ'արիւնի հոգիէն ներս:

Պատուհաններու վրայ տեղատարափը կը շառաչէ դեռ զայրագին: Եղերական համը կ'ամի բերնին մէջ:

Եւ յանկարծ աչքերը կը հանդիպին աղջկան նայուածքին: Կը սարսաւայ...: Ի՞նչ պիտի ընէր: Կը քակէ բազուկները: Այնպէս կը պլուէր այդ պաղատանքը իր խղճին: Կը սոսկա՛յ ոճիքէն որուն ընդառաջ պիտի երթար: Ալ զգուանք միայն կը զգայ մինչեւ այնտեղ հասած ըլլալուն: Կը նայի զէմը, սիրած աղջկան, որ կը սպասէ արցունք մը աչքին, կորակոր, փշրուած գեղօրի

նման։ Կը սիրէ՞ր գեռ զայն։ Զհաւատաց ինքզինքին։ Պէտք չկար արդէն։ Այդ պահուն նայուածքները շատ աւելին ըսին։ Իրենց սէ՞րը . . .։ Ահաւասիկ անոր համար անոնք չհասկցան զիրար երբ Քնաքան վնատոեր էին որ կորսնցուցին զայն ընդմիշտ։

Ու այս եղաւ վերջին գիշերը։ Անոնք բաժնուեցան իրարմէ առանց նախատինքի, առանց ապաշաւի կամ ներումի աւելորդ բառերու։

* *

Անիմանալի բան մը կը ծփայ, հիմա, սենեակին մէջ։ Կը խօսի «Այո, Ամարանդ . . .» Որո՞ւնն է այս օտար ներկայութիւնը։ «Ա՛ն . . . վերջին զոհը ինքնախարէութեանդ . . . Սի՛տան . . .» Մղձաւանջն է որ կը հալածէր զինք կրկին։ «Դուն սպաննեցիր զանիկա . . .»։ Բառը զարնուեցաւ զաշոյնի պէս սիրախն . . . զանգաւչեց, զինովի պէս էր։ Բացաւ պատոհանը. զիշերային սիւքը վազեց գէմքին։ քունքիրուն զարնող կրակը զովացաւ։ Դուրսը անձրեւ կարծեր էր . . .։ Կը զօղանջէր զեռ ականջներուն մէջ . . .։ Ոչինչ։ Մինչ լուսինը կ'իջնէր ծովուն վրայ շեղ, յուսահատ անկումով մը։

Դարձաւ ներս։ Սեղանին վրայ, ձեռագիրներու դէզի մը տառ կէն հանեց ծալուած թուղթ մը։ Ընդօրինակութիւնը վերջին նամակին զոր զրկեր էր բաժանումէն մօտ տարի մը վերջ, եւոր անպատասխան էր մնացեր։

«Եմ Սիտա, ճիշդ չէ որ ես եմ մեղաւորը, ըսէ թէ ճիշդ չէ, աղուորս։ Ես քեզ կը սիրէի էութեանս անծանօթ խորութիւններէն։ Ես իսկ հիմա կը հասկնամ այդ։

«Մոսցի՞ր . . . մոսցիր ինչ որ պատահեցաւ։ Այսքան եղերականօրէն չէինք բաժնուեր, եթէ չփութացնէի ինչ որ բնական ընթացքով պիտի հասնէր իր վախճանին օր մը։ Կասկածեցայ, այո, ներէ ինծի Սիտա . . .։ Կը վախնայի որ մեր սէրը այլեւս շուտով կը վերջանայ։ Զայն ես աւելի երազ կը կարծէի քան միսէ իրականութիւն։ Կարծեցի մարմին տալ անոր, մարմինիդ հասնելով, մարմինդ փնտուելով, ու կորսնցուցի քեզ։

«Եկո՞ւր, վերադարձիր ինծի, երբ տակախն ուշ չէ, երբ

անձէդ զուլս պատրանք մը չէ ստեղծուած։ Որովհետեւ ես քեզ միայն քու մէջ չէ որ կը սիրեմ։ Ահա երբ դուն չկաս այլ եւս, ես քեզի այլուրութեամբ կը հանիմ տակաւին։ Թու պատրանք ամենուրեք կը տանիմ ինձի հետ։ Երբ քեզ կարծեր էի խսպառ մեկնած, դուն եկար ետեւէս։ Հանդիպեցայ ուրիշ գեղեցիկ կիներու որոնք քեզմէ հանգիտութիւն մը կը կրէին։ հետապնդեցի քե՞զ անոնց մէջ։ Բայց երբ պատահեցաւ որ անոնցմէ մէկուն մէջ աչքերդ դուայ, հոգիր կը բացակայէր այնտեղ։ Երբ բազուկներդ նմանցուցի ուրիշի մը վրայ, մարմի՛նդ կը բացակայէր. վարսերդ տրուեցան ինձի, բայց չունէին անոնք քու վարսերուղ խորհրդաւոր լուսաշողը, անոնց հոգեկանութիւնը։ Փորձեցի զգայարանքներով փոխարինել քեզ։ . . . արիւնս դէմ կուգար բոլոր նմանութիւններուն։ Եւ հաւատացի, երբեմն ալ, որ կրնայի սէրս վերապանել օր մը թերեւս հոն ուր կորսնցուցեր էի. . . մարմինիդ մէջ։ Օ՛, ես հիմա այնքան կը սիրեմ քեզ որ եթէ զուն դառնայիր անդամ ինձի, կարօտ պիտի մնար դարձեալ անամոք։

Ու կարօտը մնաց անամոք. . . .

Սյնքան վնասուր էր այդ երազը, այդ սոսուերը որ իրականութիւնը քիչ քիչ չբացեր էր այլեւս անոր ետեւ. Զիմա կը մոռնար զրեթէ անոր հարազատը, պիտի չճանչնար կարծես։ Թերեւս պիտի չուզէր անդամ, պիտի չսիրէր զայն եթէ կրկին պատահէր։ Ալ երա՛զը մնացեր էր իր մէջ, պատրանքը որ կը փոխարինէր արդէն իրականութիւնը, երրորդին ստուերն էր որ ան սիրէր այլեւս։

Եւ հիմա կը մնախօսէր իւրովի.

— Բայց, Սիտա, քեզ կը սիրէի երբեմն։ Ինչո՞ւ չհաւատացիր ինձի. ինչո՞ւ չեկար վերստին։ Որովհետեւ ես ջնջեցի այնուահետեւ ինչ որ քեզմէ կը մնար։ Սյո, քեզ ջնջեցի սիրտէս որպէս զի գէթ երազը ունենամ ամբողջովին ինձի։ Սյնուհետեւ երբեք պիտի չկարենայի սիրել այն որ նախկին Սիտան եղաւ ինձի մօտ, ծաղկաւէտ ու բարխուն։ Ան չկայ այլեւս. . . .

«Սպաննեցի՛ր» շնչեցին շրթունքները վերստին։ Սարսուացու դարձաւ կենդանազրին։ — Ո՛չ, ըմբոստացաւ էութեան խո-

բերէն։ «Ան մեռած է իսպառ……» Զայրացաւ ու ձեռքիրը երակարեցան շրջանակին։ Միակ կենդանի իրականութիւնը որ յիշատակէն կը վերապրէր եւ որ տակաւին անցեալին կը կապէր զինքը……ինչպէս ուրիշ սիրոյ մը սպասումի ժամուն, ան կը հալածէր իր խիղճը այդպէս։ Սնոր նայուածքին վուշի կապոյաւը կը պաղատէր, հոգիին իջած։ Բայց ան մտիկ չըրաւ այլեւա։ Կատաղօրէն վերցուց զայն ու զարկաւ զետին։

* * *

Չէ՛, չէր սիրեր Սիաման…… Միտքը վաղեց բառերուն ետեւէն, կառչեցաւ անոնց յամաօրէն։ Կուզէր քամել անոնց խմատը, թաթխուիլ անոր մէջ, կորսուիլ…… ի՞նչու չէր կրնար ամբողջովին վանել այդ մզձաւանջը…… Զլատուած ինկաւ բազկաթուի մը մէջ…… փշրուած ասպակիներ ճարմատեցան ոտքին տակ…… Սարսուց և անդրադարձաւ անցեալի պատկերին որ պատուեր էր խղճին վրայ…… Սիրտը կը զարնէր արագ…… Սոյլ մը յանկարծ, զիշերին մէջ, կարմիր գիծ քաշեց դէպի անյայտը ծովուն…… Ստուեր մը գողաց պատին վրայ, տարօրէն ներկայութիւն մը կախնելով հոգիէն վար…… Դիմացը, պանդոկի յարկ մը, ահա, խաւարին նետեց ինքովինքը…… Մտածումը կը տարտամէր զանկին մէջ……

Սկաւ ջղայնօրէն երթեւեկել պատէ պատ։

Ո՞րքան խորունկ էր գիշերային այդ պահը ու վայրկեաննեւը ո՞րքա՞ն գանդաղ…… Կարծես անոնք չէին բարախեր, չէին ապրեր ալ…… «Ուշացաւ» պիտի ըսէր…… Քանիցս կարծեց, նոյն իսկ, թէ ժամադրութեան պահը անցեր էր արդէն, թէ ինք ի զուր կը սպասէր…… Ստուգեց. ապահովուեցաւ…… Արդիօք ժամացոյցը…… բայց ոչ, լութեան մէջ անոր զարկերը կը շեշտուէին վերստին……

Միտքերը նորէն նետեց ետ, աւելի մօտիկ անցեալին։ Այստեղ ուրիշ մը կ'ապրի այլեւա. տարբեր զգացում կը չնչէ։ Ամոքուած զգաց ալ Ամարանդ…… Մնա՞ր միշտ այս սուզումին մէջ։ Բայց ինչ հարկ կամքը սեւեռել այդպէս, առանց ատոր ալ չէ՛ր ապրեր ան իրմէ ներս…… Ո՞վ, ան. — Ուրիշ մը…… եւ ի՞նչ

կին։ Տարօրինակ է որ չէ տեստծ անդամ . . . : Սակայն պիտի գա՛յ հիմա . . . : Թղթակցութեամբ միայն կը հաղորդուէին ցարդ իրարու։ Այդ միջոցով իսկ որքան լաւ հասկցան անոնք զիրար, հասկցան ամէն բան . . . : Էջերուն քողը թափանցիկ կ'ընէր կնոջ հոգին, կը կաղապարէր մարմինին ձեւերն անդամ . . . : Տողերուն մէջէն անոնք ծծեցին զիրար բարակ մետաքսէ ջիղերով։ Նոյն զգայարանքները ունէին, համապատասխան ցանկութիւններով։ Տեսակ մը բնախօսական հեռակրութիւն եղաւ այս . . . : Վերջաւ պէս անկեղծ էին անոնք, որովհետեւ հուատացին իրարու . . . : Եւ ահա անո՞ր է որ կը սպասէ ուշ այս ժամուն . . . : Կը ժպաթի երաշ զին, ինչպիսի՛ երազ . . . : Իրակա՞ն է արդեօք այդ բոլորը . . . :

Նստաւ վերջապէս ուժասպառ։

Ականջ տուաւ դարձեալ կոյր սպարապին։ Ո՞վ պիտի գար սակայն։ Զայն մը եւ անուն մը փնտոեց. բայց չգտաւ։ — Շրջաւ պատի ծանօթ կիներէն մէջին էր արդեօք, թէ՝ տարաշիարն, մտերիմ հմայքով օտարուէին։ Չգտաւ նոյնպէս։ Երեւակայութեան կանչեց բոլոր յանդուգն ու խոռվիչ ձեւերը, վերսախ'ն չգտաւ։ Դիմացը, թուազրուած չրջանակի մը վրայ, երկու սլաքները կը շտապէին զիրար ծածկել . . . չգտա՛ւ, չգտա՛ւ, չգտա՛ւ . . . : Զէր յիշեր. ալ ոչ ոք կը յիշէր . . . ոչի՞նչ, ոչի՞նչ, ոչի՞նչ . . . :

Գլուխը նետեց ետ . . . : Յնորական իր արշաւին մէջ, տեղ մը, աշխարհ մը կանդ կ'առնէր կարծես։ Եւ ահա առաստաղին վրայ խոռմը մը գամի գլուխներ տեղ փախեցին ու կրկին տեղափոխուեցան ջրաճանճերու պէս . . . վազեցին հանգոյցի մը ետեւէն և չհասան . . . : Հանգոյցը ինքն ալ ոլորուեցաւ իր վրայ, կապիկի մը գունչը դարձաւ . . . աշք ըրաւ, պոչը կախեց վար և ի վերջոյ, շուլլուելով պոչէն, ինկաւ սեղանին վրայ . . . հոն մոխրամանի մը կատարին մնաց քարացած . . . : Մինչ գամերն ու հանգոյցը մնացին կրկին իրենց տեղերը . . . :

Ու յանկարծ, զիշերի բիւրեղեայ մարմինին վրայ արա՛գ, մողական ձպոտի մը պէս, նախ մէկ, ապա երկու, յետոյ երեք... տասներկո՛ւ զարկեր, մե՛րկ, փշրուեցան, սարսուռով, թափուեցան վար տղու ուսերէն։ Ծանը էին անոնք։

Նոյն վայրկեանին, սանդուխներէն ուժնաձայներ բարձրաւ

ցան: «Իրա՞ւ է», շմբորեցաւ Ամարանդ և ուզեց սթափիլ եթէ ցնորք էր: Բայց այս անգամ լսողութիւնը չէր խաբեր: Հետըզ հետէ քայլերը ամրացան, խոշորցան: Երիտասարդը ուզեց ելլել. ոտքերը ոետին էին դարձեր. ձգաններ կը քաղուէին ներսէն: Դուրսը, վերջին աստիճաններէն մէզը ճռնչեց սարսափահա՛ր...: Կանդնեցաւ վերջապէս վատ ու թոյլ սրունքներուն վրայ որո՞նք չէին զօրեր քալել տակաւին:

Ոտնաձայները, դռնէն ոչ հեռու, գանգաղեցան նախ ու յետոյ մնացին անշարժ: այնալէս կարծեց երիտասարդը թէ կանգ առ էին անոնք: Անմիջապէս կասկած մը անցաւ միտքէն: Պաղ քըրտինք մը թրջեց քունքերը: Արդիօք...: Բայց ոչ...: բայց ոչ...:

Ուժգին, ցնորական շարժումով գրեթէ, հասաւ գրան: Առանց հասկնալու թէ ինչպէս, բացաւ զայն: Իր շարժումները գիտակից կամքի մը չէին հպատակեր ալ:

Ստուերին մէջ կնոջ մարմինը շարժեցաւ առաջ...: Բայլ մը եւս... և ահա ներսի լոյսը գծագրեց անոր կերպարանքը:

Բ.

...Վերջապէս դիւթութեան քողը ինկաւ աչքերէն: տեսաւ յստակ, բարբարոս իրականութեամբ, նայեցաւ ու չհաւատաց աչքերուն:

— Դո՞ւն, դուն... գողգոջեցին շրթները մոխիր դարձած:

Այսքան անսպասելիօրէն...: Որո՞ւ մտքէն կ'անցնէր:

— Ամարանդ... ահա եկայ...: Իրաւ է... չէիր կասկածեր, այնալէս չէ... արտասանեց գէմէն կնոջ ձայն մը, հետի հետ:

Տղան չէր լսեր, բզզիւն մը կը մեծնար ականջներուն մէջ...: Տեսիլք էր անշուշտ, ինչպէս հաւատար:

— Ես ուրիշի կը սպասէի, շնչեց Ամարանդ ի վերջոյ.— Եւ դո՞ւն եկար, դուն... Սիտա... մահէն դարձող ուրուականի պէս:

Արդարեւ, կինը յանցաւոր էր որ իր հին բարեկամին միտքերը չէր պատրաստեր նախապէս: Ան ուզեր էր ահակնկալ մը լնել այս կերպով: Յանդուզն եղած էր արդեօք:

Մինչդեռ երիտասարդը, որ տակաւին չէր կրնար համոզուիլ

իրողութեան, ընդուստ գարձաւ անոր, բռնեց դաստակներէն եւ
հարցուց անձկութեամբ.

Հսէ՛, Սիտա, թէ զուն չես այդ... թէ զուն չզբեցիր գէթ
այդ նամակները... կամ պատահարար եկար: Ինչպէ՞ս կարելի
էր: Ա՛չ, ոչ. կրնայի ամէն բանի հաւատալ, ամէնէն ահաւոր
սուտին անգամ, բայց ասոր՝ երբեք:

Ուրեմն այնքան շատ էր տառապեր, չհասկնալու, օտար զգա-
լու այլեւս այն երջանկութիւնը որ կը վերապառնար անակնկալ
կերպով... ջանաց գուշակել գեռ աղջիկը:

— Ես էի անձանօթ այդ սիրուհին, Ամարանդ. ինչո՞ւ չես
հաւատար: Ես միշտ կը սիրէի քեզ որովհետեւ...: Պիտի հաս-
կնաս, այո, ամէն բան պիտի ըսեմ քեզի...: Այս պատճառով
ուզեցի ծածկուիլ խորհուրդի մը ետեւը, մեր հին վիշտը ջնջելու
համար...: Սակայն թո՛ղ. կը ցաւցնես զիս...: Մի՛ նայիր
այդպէս:

Բայց ի՞նչ կ'ըսէին տղուն աչքերը. օ՛, գիտնար, շո՛ւտ
գիտնար:

— Վիշտը ջնջելու համար... կրկնեց Ամարանդ՝ դառն:—
Ընդհակառակը, անձգ փախաւ ստեղծուած զգացումին ետեւէն,
ջնջուեցաւ քիչ ու սէրը ստուերի մը գարձաւ: Յետոյ այդ
ստուերը մեծցաւ եւ քու տեղդ բռնեց: Ես հիմա զա՛յն կը սիրեմ,
Սիտա: Ես քու ստուերդ միայն սիրեցի այնուհետեւ: Ինչո՞ւ
ըրիր ասիկա. ինչո՞ւ եկար ջնջելու ան որ, անձէդ անկախարար,
ինձմէ ներս կ'ազրէր: Լաւ էր գէթ առաջին այդ խարկանքին
էջը մոլորէի ու չզիտնայի թէ ո՛վ կը սիրեմ:

Ապշահար, աղջիկը կը նայէր անոր: Հասկցա՛ւ... անշուշտ
շատ լաւ էր հասկցեր այս անգամ... բայց ուզեց տարբեր բան
զիտնալ այժմ: կարեւո՞րը:

— Ցորք է այն ինչ որ կ'ըսես գուն. չեմ հաւատար:

Յետոյ չես գիտեր ինչպէս, աւելցուց անմիջապէս խելայիդ. — Հսէ՛,
սակայն, ըսէ թէ կը սիրե՛ս զիս տակաւին:

Եւ իշխելով հիսամթափութեանը, վախովը պատասխանին որ
պիտի չուշանար այլեւս երիտասարդի շրթներուն, կինը զրաւ
ձեռքերը անոր լանջքին և շարունակեց անձկագին ու զորովոտ.

— Կարծեցի որ պիտի հմայուէիր այսպէս... ուզեցի իրա-

կանութիւնը գերազանցել եւ կրկնապատկել երջանկութիւնը, դոր քեզ բերել կը կարծէի:

Ամարանդի գանկին մէջ ժխտումին գաղափարը կը դառնար, պատէ պատ զարնուող ջղջիկի նման: Զըսէ՞ր արդեօք: Զեռքը տարաւ ճակատին: Աղջկան գալէն ի վեր առաջին անգամ կը փորձուէր ինքնամփափութիւն: Զգաց անմիջապէս որ տարրական պատշաճութիւններն իսկ մոոցեր էր. ուստի նստեցուց զայն օթոցին վրայ, յետոյ ինքն ալ եկաւ ճիշդ քովը: Զեռքը բռնեց...: Կը կարեկցէ՞ր սնոր...:

Կողք կողքի այս մօտիկութիւնը իրականութեան կանչեց երիտասարդը որ սկսաւ զիտել զայն: Զգաց հասունութեան շընորէ որ կը ճառագայթէր անոր ամբողջ մարմինէն: Թերեւս աւելի գեղեցկացեր էր ան. աւելի կանացի, փորձ ու պարտապիր հրապոյր մը կը ծաւալէր անէի: Բայց Ամարանդ ասոր վրայ չէր կրնար խորհիլ, թէ միտքը գրաւուած էր այն միւսով որ չեկաւ: Բայց սեղմուեցաւ աւելի: Զէր զիտեր ինչու:

Սիտա քաջալերուեցաւ և որոշեց մինչեւ ծայրը երթալ ու եղաւ կին, այնպէս ինչպէս նամակները կը խոստանային: Ուստի թողուց ամէն հպարատութիւն.

— Ամարանդ, իմ սիրական, նայէ ևս եկեր եմ քեզի ողջաշէզի մը նման, ամբողջովին անձնատուր քու սիրոյդ, հլու քու քմայքիդ: Ու զուն չես զար տակաւին բազուկներուդ մէջ առնել զիս, հին օրերուն պէս...: Անաւասիկ...: Շնորհակալ ևմ...: Ներբէ ինձի եթէ քեզ տառապեցուցի իմ անտարբերութիւնով, անոր համար որ քեզ չկրցայ հասկնալ երբեք: Բայց զուն այնքան բարի ես...: Մի՛ ըսեր գեթ այս վայրկեանին թէ զիս չես սիրեր: Ես նախկին Սիտան, իմ միշա, քու սիրական վուշածաղիկ, քու լրյուէ թեկերով հոգեակդ: Ինչքա՞ն քաղցը էին այս բառերը շրթներուդ...: Ես միշա սիրեցի քեզ, հաւասար ինձի, ևս կը սիրէի ու կը զգայի սէրդ իմ ստեղծած պատրանքիս մէջէն ալ: Այնպէս չէ. ինչպէս կը հասկնայինք զիրաք: Կը յիշես մեր նամակները...: Պիտի մոռնանք. վատահէ՛ ինձի: Աւելի ամբողջական պիտի ըլւայ այսուհետեւ մեր սէրը: Որովհեաեւ ևս նախկին երազի պարամանուհին չեմ այլեւս. կի՞նն եմ, նայէ: Երազը ա՛ն էր, նախկինը. մինչդեռ ես, հիմա, մարմնեղէն իրականութիւնն եմ: Զէ՞

որ դուն ուղեցիր այդպէս։ Բայց ըսէ, ըսէ՛ վերջապէս թէ կը սիրես զիս, հակառակ բոլոր թիւրիմացութիւններուն որ ծագեցան մեր միջնը միջնը, խոստացիր այդքանը միայն։

* *

Երիտասարդը զբաց անոր մարմինին գաղջ պարուրանքը ու ցանկութեան խայլթը միսին մէջ։ Յետոյ, կրկին, չես զիտեր ինչու, արթնցաւ իր յիշողութեան հետ վերջին գիշերուան մղձաւանջը, չարագուշակ ու զաւադիր . . . ։ Ուստի գրկիթէ սոսկումով քակեց բաղուկները կնոջ մարմինէն։ Զգաց որ չէր գտներ այլ եւս անոր հոգին, թէ կորսնցուցե՞ր էր զայն ընդմիշտ, ու ալ միայն մարմինին ցանկութիւնը պիտի չարչարէր զինքը։

Յետոյ ըստ վճռապէս, բայց դողալով իր խոկ մտածումէն։

— Ինչ որ քեզմէ մնաց, անցեալին մէջ, անբասիր է եւ կատարեալ։ Թող մնայ այդպէս։ Առաջին այդ սէրը լոկ յիշատակ է այսօր։ Խակ երկրորդը՝ պատրանք էր միայն։ Դո՞ւն քողաղերծ ըրիր զայն, խլեցիր ինձմէ մէկ թափով։ Պատրանք ու յիշատակ . . . չէ՞ր գիտեր թէ մարդ անոնցմով աւելի երջանիկ է քան նոյնինքն իրականութեամբ։

Կինը պիտի ուզէր ըսել թերեւս թէ ան սիրտին դէմ առ դէմ չէր նայեր, չէր համարձակեր նայելու եւ թէ դուցէ պիտի զղար օր մը վերջապէս . . . ։ Բայց ի՞նչ հարկ ատոր, ալ պէտք չունէր հասկնալու աւելին։ Քանի որ ինք գիտէր կարեւորը, իմաստը վճռական, ահաւոր բառին զոր տպան զեռ չէր արտասանած . . . ։ Այդ բառը չուշացաւ ի վերջոյ։ Եւ Ամարանդ շարունակեց, վախով թէ դուցէ կը տկարանայ տակաւին ամէն բան չըսած։

— Ես ստուե՞րը սիրեցի միայն, ահա իրողութիւնը։ Որովհեաւ ինչ որ պատրանք կը կարծես դուն, միակ ճշմարտութիւնը եղաւ ինձի համար։ Ներէ ինձի ըսել ուրեմն, Սիտա, թէ մեր սէրը աւարտած է խապառ, թէ իրարու մօտ ապրելու եւ միտասին զգալու համար ոչինչ մնացած է այլեւս անոր մէջ։ Ափոս, ի գո՞ւր է փորձել որովհետեւ . . . չե՞մ կընար։

Սիտա սխալ չլսե՞ց արգեօք . . . Զէ, չէր սիրեր . . . ահաւասիկ ըստ, Եւ ինք որ մինչեւ վերջին վայրկեանը խորապէս հսմող-

ուած էր անոր սիրոյն։ Բաժանումէն վերջ, անոր նամակները . . .
յետոյ այն միւս նամակները որոնք խորհրդաւոր անծանօթու-
հիէն աւելի երրորդի մը, այսինքն իրե՛ն կ'ուղղուէին, չէ՞ . . .
ճշգեց, զգաց ատիկա մանաւանդ . . . այլապէս չէր գար անոր
այդքան ինքնալստահ։ Ուրի՞մն։

Բառ մը չարտասանեց սակայն։ Կը ջնջուէր կարծես. ալ ի՞նք
իր աչքին չքացաւ . . . Զկար այլիւս ո՛չ անցեալ, ոչ ապագայ.
դէմ առ դէմ կը գանուէր մէկու մը որ բոլորովին օտար էր ի-
րեն. զինքը չէր սիրեր, չէր սիրած գուցէ։

Այնքան անդութ եղեր էր նախկին սիրահարը . . . Ու հիմա
տեսակ մը արդահատանքը որ նկարուեցաւ աչքերուն մէջ, աղջիւ-
կը շատ լաւ գուշակեց զայն։ Թերեւս երիտասարդը պիտի փու-
թար սրբազնել անմիջապէս ու ջանապրուէր սիրել կերծել զինք
վերստին։ — Երբե՛ք . . . ատիկա զթութեան պատառ մը, կարեկ-
ցութեան անարժան նպաստ մը պիտի ըլլար իրեն համար։

Ահա, Ամարանդ կրկին մօտեցաւ անոր։ Սիտա չչարժեցաւ
տեղէն . . . Բազուկը անցուց աղջկան մէջքէն . . . Ինչո՞ւ չուզեց
խոսափիլ սակայն այդ տարապահակ զրգանքէն։ Ինչ փոյթ,
թողուց որ ընէ։ Հիմա սոսկալի մտածում մը կը մաքառէր գան-
կին մէջ։

— Սիտա, իմ ազուրը, մի՛ վշտանար. զեռ չհասկցար զիս . . .
Ու մնաց անձկութեամբ սպասելով այն յուզումին որ չէր զրա-
ւեր զինքը տակաւին։ Այդ պահուն ենթազրեց թէ զիրար պիտի
կրնային հասկնալ թերեւս, եթէ երբեք վերզգար նախկին համ-
բոյրներուն թափը կամ դէթ ամբողջական վայելք մը որուէր
իրենց։ Ուստի շարունակեց։

— Կը յիշե՞ս վերջին նամակիս տողերը. մեր բաժանումէն
վերջ, «Ես հաւատացի երբեմն ալ որ կրնայի սէրս վերապանել օր
մը թերեւս հոն ուր կորսնցուցեր էի . . . մարմինիդ մէջ։» Եկո՞ւր . . .

Սեղմեց փափուկ մարմինը լանջքին. հին կտրօտը կ'ամոք-
ուէր բայց վայրագ, եղերական եւ յուսահատ։ Ու շրթունքները
կը մազլցէին միսին վրայ։

* * *

Կինը զգա՞ց այդ. հասկցաւ անոր աչքերուն իմաստը։ Այդ

չեր սէրը, վատահ էր ատոր, չեր սիրեր զինք: Ուստի ուզեց փոխաղարձել ու սուտ մը փնտռեց մտքին մէջ, արա՛գ, հատու, կործանով: Հրձուեցաւ ու սոսկաց միանդամայն:

Բնդուառ քակեց մարմինէն երխասարդին բազուկները, ոլացաւ անոր գիրկէն: Յետոյ դողով մը, վախճալով իր խկ զաւէն, թոթովեց աժգոյն.

— Զէ՛, ալ չեմ կրնար լոել...: Պէտք է խոստովանիմ քեզ զի ամէն բան: Խիզմա այնքան կը տանջէ զիս: Այո, պէտք է ըսմմ որ զիտնաս... զիտնաս թէ այլեւս արժանի չեմ քեզի:

— Ուրի՛մն... մոնչեց ան, ջանալով ու չկարենալով դեռ գուշակել:

Յետոյ աւելի ցած եւ աչքերը խոնարհեցուցած կինը շարունակեց.

— Այո, իմ ոճիրս, ինչ որ ալ ըլլայ ան, քո՛ւ խկ ոճիրդէ: Որովհեան դուն հողիս կորմնցոցիր, խկ ևս թոյլ առոի որ ուրիշ մը խլէ այն որ ինայուեցաւ քեզմէ:

Ահաւոր այս քաջութիւնը ունեցած էր: Ու հիմա կինը կը մընար կոթնած պատին վիշտէն ու սարապիէն գունաթափ: ոչ թէ մեղաւորուհիի մը դիրքով կորակոր, այլ ճշմարիտ հերոսուհիի պէս խորտակուած, բայց՝ հպարա:

Երխասարդը սահմոկած էր: Կարծես հողմազացի հակայ թեւեր թափանարեցին զլխուն վերեւ, զարձան իրարու վրայ եւ ինկան վար...: Պատերը կ'երժուակային. պատկերները այլանագակ ներկայութիւններ կախեր էին անոնց վրայ...: Ու իւղանկար պենենքիղեն մը, մատը շրթունքին, զուրս ելաւ ահարեկ աչքերով... միւս ձեռքին բռնած ունէր բաց մատեան մը... ծուեցաւ վրան ու մէկէն, բոլոր թերթերը զարձան եւ ինկան ետեւէ ետեւ... մէկը միայն մնաց սեղանին վրայ մեծաբաց ու պարապ... վայրիեա՛նը...:

Ալ չեր զիտեր թէ ինչ կը զգար: Սիրե՞ր էր զայն... Անսիրե՞ր էր զինքը...: Ամէն բան կը փշրուէր: ամէն բան կը ջնջուէր:

Բայց ան ի՞նչ կ'ուզէր հիմա... ինչո՞ւ եկեր էր: Ա՞յդ կը բերեր ուրեմն իրեն... զա՞ւը... իրմէ նախապէս խնայուածը: Ծիծաղեցաւ, քրքջա՞ց... որպէս զի ի՞նք... որպէս զի ի՞նք... որպէ՞ս զի...

Նախ ուզեց յարձակիլ վրան, բռնել բազուկներէն, ընկճել,
ձմել, լլկել զայն վերջապէս . . . : Մօտեցաւ քայլ մը դէպի կի-
նը . . . : Յետոյ անմիջապէս նողկանք գգաց այդ մտածումէն . կը
պժգար կնոջ մարմինէն, կը պժգար նոյնիսկ ինք իրմէ:

Նայեցաւ լայնաբաց աչքերով. նայեցաւ անոր ու ճանչցաւ.
Կի՞նն էր ան . . . :

Սոսկաց և անմիջապէս ձեռքով ծածկեց աչքերը:

Սիտա զեռ կը մնար նոյն դիրքով, գունատ մազաղաթի պէս:
Թաց զիծ մը իջաւ այտին վրայ ու կորսուեցաւ: Յետոյ կարծես
սթափելով սպրզեցաւ դէպի գուոը: Վիշտը սեղմած մարմինին եւ
հեծկլսանք մը զսպելով, ան գուրս ելաւ անշշուկ:

Ամարանդ ալ ոչինչ կը տեսնէր, ոչինչ կը լսէր . . . : Զհաս-
կցաւ թէ ինչպէս մեկներ էր:

Վեր առաւ գլուխը:

Պիտի ըսէր, այո՛, պէտք էր կանչէր ետեւէն . . .

Կինը կ'իջնէր սանդուխներէն, կը փախչէր խենդի պէս:

«Մը» տա, իմ սպափիկ սիրական Սիտա . . . ես կը սիրէի քեզ . . .
հիմա ալ, այդ խոստովանութենէն վերջ, ես կը սիրեմ քեզ, ա-
ւելի քան երբեք, աւելի քան քեզ, աւելի քան երբորդի
ստուերը . . . »

Բայց չըսաւ . . . ոչինչ կրցաւ արտասանել . . . չէ՞ր կրնար:
Ու երբ մեկնեցաւ . . .

Ու երբ սիրածին ոտնաձայները մարեցան սանդուխին վերջին
աստիճանին վրայ, Ամարանդ ինկաւ ճիշդ օթոցին այն անկիւնը
ուր նստեր էր քիչ առաջ, անոր մարմինին այնքան մօտիկ:
Հեծկլսուքները ցնցեցին իր թանձր ուսւերը . . . : Ապառաժ մը կը
փշրուէր կարծես:

Ու ոսքին տակ, անցեալը, ջարդուած շրջանակին մէջէն, ան-
գամ մըն ալ դարձաւ ու պոռաց իր խղճին, վրէժխնդիր և ահա-
ւոր,

— Այո, Ամարանդ, դո՛ւն սպաննեցիր զանիկա . . . :



